

## ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

«... ՏԵՍԱՔ ԶԼՈՅՍ ԵՐԵԿՈՅԻՍ»

Լոյսը զուարք երեկոյեան,  
Պայծառ, լազուարք  
Կամարմերէն,  
Մշտանորոնք  
Ու մշտավառ,  
Հըրարորոնք Երկիր կ'իշնեն  
Շարան շարան Երկնի շահէն  
Պրկուած աստղեր:  
Այլուն-փայլուն  
Հազար լոյսեր, հազար սէրեր,  
Հազած թեւեր Սինայ բոցէն  
Յօրինուած,  
Կարծես առոյգ բռչիլ ուզող  
Ոսկի այծեամ, կու գան բազմիլ  
Սուրբ Յակոբայ շահերուն:

Բիւրեղներու կըրակներէն  
Բիւրեղացած ոսկի ցոլֆեր,  
Կը պսպղան փոսփորափայլ,  
Պատերն ի վեր մայր տաճարին:  
Մագիլ մագիլ պտոյտ կու գան,  
Զետեղելու թագ մը ինչպէս՝  
Ադամանդեայ, բոցկլտուն,  
Ճակատն ի վար աղօթաբոյր  
Դարեր գրկած Սուրբ հայրերուն:  
Եւ պսպղուն հոյլ մը լոյսեր  
Անօրեւան ու շրջուն,  
Թափօր բռնած կու գան կառչիլ  
Երկնէն կախուած  
Արծաթակուռ կանքեղներուն:

Մինչ դեռ լոյսեր զուարք լոյսեր  
Կարմըրայեղոց ու բազմաթոյր,  
Փախուստ տուած ծիրաներփնեան  
Զահէն կախուած,  
Կիրակմտեան բոյրով ցնծուն  
Կը բոլորուին ոլոր ոլոր,  
Խնկածորան բուրվառներէն  
Աղօթ սփոռդ գորշ ամպերուն:

Լոյսերն ինչպէս ոսկի սիւներ,  
Եօթնաստեղեան Երկինքներէն,  
Դարձեալ կ'իշնեն շարան շարան  
Ուսած յոյսեր,  
Անհուպ ճամբէն հրարորդով,  
Կը քափանցեն Սուրբ Յակոբայ  
Ճակտէն բացուած գաղտնի անցէն,  
Ու կը բազմին վեհանձնօրէն  
Սուրբ Սեղանի  
Ոսկեվարար ճախշերուն:

Իսկ ես, անդին, իբր ուխտաւոր,  
Երբ ծնկաչով մօտեցայ  
Համբուրելու այտն աղուոր  
Մատրան տիրոջ,  
Նայուածեն մէջ այդ պատանին  
Կը ցոլանար, ժպիտովն իբ  
Ինձարուրուած:  
Կարծես յիշեց փայլուն դէմքով՝  
Մոմի լոյսով՝ շողշողուն  
Շնորհի հայցող պատանին,  
Երբ իր ճայնով դեռ կաթնասուն  
Արգելափակ իր շրբներուն  
Կու տար աւիւն,  
Աղօս խօսի փոխարէն,  
Զայնակցելու ժայթգիլ ուզող  
Աղօրքներուն:

Մրրակայոյգ սիրտն իր փարքամ  
Կարմիր ինչպէս արիւնախամ:  
Նայուածեն իր սուրբ դրած պատուար  
Երկիհազարմեայ բերդ մը կուռ:  
Ականջալուր տարտամ շրջուն  
Անհրապոյր յոյլ ժայլերուն:  
Ժպիտն անյշ իր շրբներուն  
Կանչն էր շիշող  
Անվերադարձ խոստումներուն:  
Դարձեալ,  
Ժպտուն նայուածեն մէջ,  
Խորունկ, փայլուն,  
Արտասունքի նոր լճացած՝  
Փխրուն ակունք կար այնտեղ:

Ժամանակի ժանգեն անցած,  
 ինչպէս պապակ  
 Վարդ մը՝ խամրած,  
 Բորբ լոյսերը շարան բռնած,  
 Կամաց կամաց ինկան ցած:  
 Ու հեռացող լոյսերուն հետ  
 Սուրբերն համակ մտան քուն:  
 Ու ես դարձեալ երկիւղած,  
 Մատրան տիրոջը ծնկաչու,  
 Աղօրք կպած շորբերուս  
 Թորովանքով մը երկչուտ,  
 Իր օրհնանքը խնդրեցի:

ԶԱՐԵՀ ԹՕՓԱԼԵԱՆ